

Թիւնը. Մակէր արտադրած է նաեւ անոր ու-
շագրաւ. նկարները՝ պտկ. 11—21:

Հրատարակութեանս Ա. մասին 37—64 էջերը անմիջական պատրաստութիւն ու մեկնու-
թիւնն են Բ. մասին, որովհետեւ տեղեկութիւն
կու տան այն նկարազարդ Աւետարաններու վրայ,
որոնց նկարներէն կը բաղկանան Բ. մասի 103
տախտակները: Մակէր կու տայ մէն մի ձեռա-
գրի արտաքին հանգամանքները, բովանդակած
գուճակները պատկերներուն նկարագրութիւնը, եւ
յիշատակարաններու թարգմանութիւնը: Չե-
ռագիրներու մեծագոյն մասը կը պատկանին Սվա-
ճեան հաւաքածոյին. ամենահինն է Թիւ 5,
Ժ—ԺԱ. դարէն, իսկ Թիւ 2, 11, 4, 3,
ԺԵ—ԺԷ. դարու գործ են, գրուած Թիֆլիս
(1454), Վան (1592) Տթեւ (1619), Կ. Պո-
լիս (ԺԷ. դար): Իրենց բնագիրներէն բաժնուած
աւետարանական նկարներ են Թիւ 1 (ԺԷ. դար)
եւ 19: Կ. Ման բնագրազուրկ նկարներ են նաեւ
տխտ. XLIX—CI, որոնց մասին տեղեկութիւն
կու տայ Մակէր, էջ 59—63: Մակէր ան-
յիշատակութենէ կը փրկէ նաեւ Խորոտիկի
Աւետարանը (52—56) որուն բնագրին տեղն
արդէն անձանօթ է, իսկ պատկերներն ու յիշա-
տակարանը ժամանակին լուսանկարած է Միյէ
եւ այժմ Մակէրի տրամադրած: Գրուած է
1594ին ի վանս “Խորոտիկան Ս. Աստուածածին”:

Պատկերներուն մէջ ամենամեծ տեղը կը
բռնեն խորանազարդերը, աւետարանիչները, լու-
սանցազարդերն ու գրերը: Նկարազարդուած են
Յիսուսի կեանքն ու հրաշքները, վերջին դատա-
տան, յարութիւն մեռելոց, արգարք ու մեղա-
ւորք: Աստուածածնի կեանքէն կը գտնենք աւե-
տարանական ծանօթ գրուագիւրդ եւ ննջումն:
Մէկ հատիկ բայց հրաշալի է “Ղեւիթան ձուկն.
աշխարհիս մէջ” (տխտ. XVIII):

Նկարազարդ ս.յն տախտակները կը ցու-
բացեն հայ նկարչական արուեստն ամբողջապէս՝
իբ զօրաւոր (գոյն, գիծ, բոյս, անասուն) եւ
տկար ու թոյլ (մարդը) կողմերով: Հրատարա-
կութեանս արժէքը կը բարձրացնէ սա պարա-
գան, որ ամփոփուած են Ժ—ԺԷ. դարու աշ-
խատութիւններ, այնպէս որ դիւրաւ կարելի է
հետամուտ ըլլալ նաեւ հայ նկարչութեան զա-
նազան փուլերուն, ժամանակի, տեղոյ ազդեցու-
թեանց, անհատական ըմբռնումներուն: Մակէրի
այն հաւաքածոն միացած իր Miniatures Arm. ի
հետ՝ հայ նկարչութեան պատմութեամբ զբա-
ղողին կ’ընծայէ ուսումնասիրութեան առատ
նիւթ եւ ամենամեծ դիւրութիւն:

Մեծանուն հայասերը իրաւունք ունի մեր
չերմ շնորհակալութեան, որուն լաւագոյն ար-
տայատութիւնը պէտք է ըլլայ գործին արագ
սպառումը:

Հ. Ս. ԿՈՊԵՆՍ

RUDOLF BERLINER und PAUL BORCHARD:
Silberschmiedearbeiten aus Kurdistan. Berlin
1922, Dietrich Reimer (Ernst Vohse), 4^o,
էջ 31, 15 ընագրական Պտկ. եւ 20 տխտ.

Արեւելեան արծաթեայ գործուածներու
— հայելի, գօտի, գինդ, ապարանջան, թուր,
բոժոժ — հաւաքածոյ մը կը ներկայացնէ մա-
տեանս: Իրեղէնները բերուած են Սուլէյմանիյէէ
եւ կը պատկանին Բորխարդի, որուն աշխատակից
եղած է Բերլինէր սոյն հրատարակութեան մէջ:
էջ 7—13 Բորխարդ կը նկարագրէ հա-
ւաքածոյին ծագումը, իրեղէններու ծննդավայրը
եւ Սուլէյմանիէի հրեաներուն արհեստը արծա-
թագործութեան մէջ: Յաջորդ գլխուն մէջ —
էջ 14—19 — Բերլինէր կ’աշխատի լուծել
ժամանակի, արհեստաւորի, գեղարուեստական
ազդեցութիւններու հարցերը: Կտորներէն ոմանք
նորագոյն ժամանակի գործ են՝ շինուած ինքնին
Բորխարդի ներկայութեան 1917ին (տխտ. VII,
VIII, XIII, XIV), նմանապէս քուրդ-հրեայ
արուեստաւորի գործ են բայց 1917է յառաջ
(տխտ. XI, XIII. 4իչ մը աւելի հին է՝ տխտ.
XII), իսկ տխտ. 1—5 պատկերացած իրե-
ղէնները առ առաւելն 150 տարուան հնութիւն
ունին եւ եւրոպական ազդեցութիւն կը ցուցնեն
ոճաւորումի, երեսի ու զարդի մէջ: Թէ ինչ
ձամբով եւրոպական հոսանքը հոսած է Բուր-
դիստան կ’անգիտանայ: “Մարդ կը միտի հոն
հայ աշխատութիւն ենթագրել, որով եւրոպա-
կան երանգը ի յառաջագունէ հասկանալի կը
դառնայ. (էջ 18), սակայն նա ինքնին կը հերքէ
հայ միջամտութեան մը վարկածը: Եւրոպական
ազդեցութեան սոյս տեսութեամբ Բերլինէր կը
տարբերի Բորխարդէ, որ էջ 19—23 կը պաշտ-
պանէ պարսկական-սասանական ազդեցութիւն:
Բերած ապացոյցները համոզիչ են: Համեմա-
տութեան կը դնէ 1200 տարուան հնութիւն
ունեցող արծաթեայ գործուածքներ, որոնք սա-
սանեան ծագում ունին եւ որոնց վրայ վէճի ա-
ռարկայ արուեստը, նոյն զարգացմանը, ոճաւո-
րումն ու երեսաւորումը կը տեսնենք: Տարակոյս
չկայ, որ “հին պարսկական ազդեցութիւնը այս
վայրերի լեռնաշղթային մէջ, որ մինչեւ ԺԹ. դար